

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Նոր. եւ վերջ)

ԺԵ.

Անցեալին երբ կեանքը այնքան դանդաղ կ'ընթանար, պատերազմները թերեւս իրենց օգուտները ունեցան ըլլան։ Ճիշդ է որ պատերազմները մեծ ճիգեր կ'ենթադրեն եւ այդ ճիգերը մղիչ ուժեր են դէպ ի քաղաքակրթութիւն։ Բայց վերջին ընդհանուր պատերազմը ցոյց տուաւ որ ան այլ եւս վասնդաւոր զէնք մըն է։ Այն հսկայ աւերները զոր կը գործեն նոր ժամանակներու պատերազմները, մարդկային կարողութենէն գերիվեր ճիգեր կը պահանջեն, որով անսնք անվերականդնելի կործանում և քայլքայում կը բերեն իրենց հետ։

Վերջին պատերազմը սնտեսապէս քայլքայեց ոչ միայն յաղթուող պետութիւնները, այլ յաղթականներն ալ։ Ամերիկեան այսօրուան սնտեսական գերակայութիւնը պատերազմը չստեղծեց, այլ Եւրոպայի սնտեսական ուժն էր որ փոխադրուեցաւ հոն։ Համաշխարհային այն շուկաներուն, որոնց աօրանք մատակարարող ը Եւրոպան էր երէկ, այդ պատերազմին պատշճառով Ամերիկան է արօր։ Ծանրութեան կեդրոնը փոխուած է։ Պէտք չէ մունալ միեւնոյն ատեն որ Ամերիկան սնտեսական խոշոր կարելիութիւններու երկիրն է, եւ բնականոն պայմաններու տակ ալ նոյն յառաջիմութիւնը պիտի կրնար ընել։

Ուրիշ ազգակներ կան այսօր, որոնք քաղաքակրթութեան յառաջ մղիչ ուժեր

են։ Մասնաւորաբար Եւրոպայի մէջ ժողովուրդներու խճողումը։ Եւրոպայի չափազանց ծանրաբեռնումն էր պատճառներէն մէկը, անոր սնտեսական գժուարութիւններուն, որու արդիւնքը եղաւ վերջին համաշխարհային պատերազմը։ Նմանապէս պետութիւններու ներքին գասակարգային կախները նոյն գերը կը կատարեն։ Այսպէս նաև քաղաքակրթութեան արագ յառաջիմութիւնը իր հետ կը լերէ նոր պահանջներ, որոնց գոհացում տալու կը ստիպուի մարդ։

Վերջին պատերազմին Գերմանիան չորս տարի շարունակաբար առնուազն երեք միլիոն մարդ ունէր զէնքի տակ։ Միլիոնաւոր զոհեր տուաւ, որոնց վրայ սլէտք է աւելցնել միլիառներու վասնումը։ Եթէ Գերմանացիք այդ միլիառներով եւ այդ աշխատանքով իրենց ճարտարարուեստին ուժ տային եւ Գերմանիան շէնցնէին, աշխարհի շուկաներուն տէր գարձած կ'ըլլային։

Վերջին համաշխարհային պատերազմին առնուազն քսան միլիոն մարդիկ կը մատնակցէին։ Եթէ այդ քսան միլիոն մարդոց ճիգերը միանային մատնաւորաբար շինելու, չորս տարուան մէջ ի՞նչ հրաշակերտներ չեն կընար ստեղծել։ Այն միլիառներով զոր ծախսեցին, եթէ Ռուսաստանի մէջ շինած ըլլային անսնք երկալիուղիներ, ջրանցքներ եւայլն, Ռուսաստան կընար ամբողջ Եւրոպան ասլրեցնել։

Միայն այսպէս կարելի է սնտեսական

դժուարութիւնները հարթել, որովհետեւ սպատերազմը ուրիշի մը ունեցածը խլելու ճիշն է:

ԺԶ.

Կրօնները եղած են հաւաքականութեան ձգտող առաջին կազմակերպութիւնները: Անոնք նախնական ժողովուրդներու միաքը տարած են նոր հորիզոններու: Կրօնները պետական նեղ սահմաններու քով ստեղծեր են ընդարձակ սահմաններու վրայ բարոյական հաւաքականութիւններ:

Անոնց քարոզութեան հիմը բարոյականն է, որու ուժով կ'ուզեն բերել խաղաղութիւնը երկրի վրայ:

Բայց այդ բարոյականը առանձին չի կրնար բաւական ուժ ստեղծել, կարելի դարձնելու համար նոր հասարակակարգ մը, որով եւ խաղաղութիւնը: Մինչեւ հիմա եղած փորձերը այդ բանը կ'ապացուցանեն: Ուրիշ ազգակներ են անհրաժեշտ, որոնք կառավարութիւններու ձեռքին մէջ կը գտնուին: Իսկ կրօնները քաղաքական կազմակերպութիւններ չեն, որպէս զի միջամատիւ ըլլան պետական անդամներու ներքին գործին: Որով անոնք մօտեցեր են խնդրին ուրիշ կողմով:

Խաղաղութիւնը աշխարհի եւ երջանկութիւնը մարդոց՝ շատ սերտ կապակցութիւն ունին: Կրօնները կը մ'ելիսին անհատներէն, գանելու համար երջանկութիւնը, ուրկէ եւ խաղաղութիւնը: Այլէն մ'արդ կը ստեղծէ իր մ'էջ խորան մը, որուն ասջեւ կ'երթայ ծունկ գալու ամէն անգամ, երբ աշխարհային ցաւեր կը պատեն իր շուրջը: Ան լուսաւոր աստղն է, որուն ուղղուած կ'ըլլայ իր նայուածքը: Այդ խորանը եսի բաժինը չէ, հապա այլասիրութեան սեղանը, որ հիմն է հաւաքականութեան:

Ի հարկէ միջոց մըն է այս բանը, բայց հիմնական գարման մը չէ: Այդ լուսաւոր աստղերը երկար չեն փայլիր, ու արտաքին աշխարհը ինքինը կը սպառադրէ: Երջանկութիւն գտնել աւելի գըժ-

ուար է, քան խաղաղութիւնը, ուրկէ կախուած է նոյն ինքն երջանկութիւնը: Խաղաղութիւնը մարդոց դրած կարգուսարքին հետ կապ ունի: Եթէ կրցանք փոփոխութեան ենթարկել այդ կարգուսարքը, ինչ որ անկարելի չէ, կրցանք ապահովել խաղաղութիւնը: Խաղաղութիւնն ալ իրեն հետ կը բերէ կարելի երջանկութիւնը:

Անհատը ծնած ատեն ունի առաւել կամ նուազ չափով զօրաւոր ջիղեր: Փառանգականութիւնով բերուածը կարելի է նմանցնել հողի: Ընտանեկան եւ ընկերային միջավայրերն են որ կը ցանեն սերմեր այդ հողին մէջ: Ինչ մեծ ազգեցութիւն կը ձգեն ուրեմն առաջին տպաւորութիւնները մանուկի հողին վրայ: Որով հասարակակարգը մեծ նշանակութիւն ունի:

Կրօնները, այսօր, տեսակ մը իտէալ են, չեռաւոր նպատակ, որուն կը ձգտին ժողովուրդները, օրինաւոր միջոցներով: Այդ պատճառով ալ անոնք իրեն բարոյական օգնութիւնը կը բերեն խաղաղութեան դատին:

ԺԷ.

Ինչպէս քրիստոնէութեանը հոռմէական կայսրութեան պայմաններու արդիւնքն էր, ընկերվարութիւնն ալ եւրոպայի մէջ, 19րդ դարու բերած տնտեսական եւ քաղաքական փոփոխութիւններու արդիւնքն է: 19րդ դարու ստեղծած հաղորդակցութեան միջոցներու շատացումը եւ դիւրացումը և անոնց անմիջական հետեւանքու եղող տընտեսական փոփոխութիւնները, մեծ արտադրութիւն, գործարանային կեանք, մտքերը պիտի տանէին, բնական կերպով, այդ ուղղութեամբ: Միջոցի փոքրացումը ժողովուրդները աւելի մօտեցուց իրարու: Եւրոպայի մէջ սկսաւ ստեղծուիլ միատարր քաղաքակրթութիւն մը: Այս պայմաններն էին որ ծնան ընկերվարութիւնը:

Ան կը կուրի շատ մը ճականներու վրայ եւ ուժեղ թշնամիններու գէմ: Կ'ուզէ հիմնովին փոխել այն հասարակակարգը, որ գոյութիւն ունեցեր է մինչեւ այսօր:

Թէեւ ընկերվարութիւնը կը ճգտի հաւաքականութեան, բայց աւելի իր նպաստին է ոեփականութեան ջնջումը այսօրուան ազգային պետական սահմաններու մէջ։ Այսպէսով կ'ուզէ կարճեցնել ճամբան, շուտապ համնելու համար ժողովուրդ-ներու ելլեայրութեան։

Առանց ամբողջական հաւաքականութեան՝ այսօրուան պետական սահմաններու մէջ կարելի է՝ ընկերվարութիւն իրականացնել։

Մէկ կողմ թողունք ոռւսական փորձի անյաջողութիւնը, նկատելով որ ճարտարարուեստի կողմէ իբրեւ յետամնաց երկիր, այնքան ալ յարմարութիւն չէր ներկայացներ Ռուսաստան՝ ընկերվարութեան գործադրութեան։ Առնենք Անգլիան, որ այդ ուղղութիւնով ամէն յարմարութիւն ներկայացնող երկիրն է։

Պահ մը ընդունինք որ յեղափոխութիւնով չպիտի ըլլայ այդ փոփոխութիւնը, եւ այն բոլոր ուժերը զոր պուրժուական Անգլիան կը գործածէ, ընկերվարական Անգլիոյ տրամադրութեան տակ պիտի դրուին։

Արդէն եթէ այդ փոփոխութիւնը յեղափոխութիւնով սկսի եւ ոռւսական դրութիւնը գործադրուի, քանիդելով բոլոր շարժիչ ազգակները, փոխադրութեան միջոց, ծովային ուժ, ևլն., կարճ ժամանակի մէջ սովի ուրականը կ'անցնի ամբողջ Անգլիոյ վրայէն եւ կը կիսէ անոր քանակութիւնը։ Այդ տեսակ պարագայի մը գաղութներու առաջին գործը պիտի ըլլայ բաժնուի մայրերէն, ինքնօրէն դառնալ, կտո՞ւրիշ պետութեան մը հետ միանալ։

Անգլիան ճարտարարուեստական երկիր է եւ շուկաներու պէսոք ունի։ Այսօր արդէն այդ շուկաներու վրայ գժուարութիւնով կը մըցի եւ կամաց կամաց աեղի կուտայ։ Նոր կազմակերպուած ընկերվարական դրութեան մէջ ան շատ աւելի սուզի պարանք պիտի ընէ իր արտադրութիւնը։ Պէտք չէ մոռնալ որ ան իր ճարտարարուեստին անհրաժեշտ նախանիւթը գուրսէն կը ստանայ։ Կը նշանակէ անգլիական ճարտարար-

ուեստը բոլորսին չպիտի կրնայ մըցիլ։ Ուրեմն ի՞նչպէս պիտի ապրի ընկերվարական կառավարութիւնը։ Պատերազմներու պիտի ճեռնարկէ, ինչ որ կ'ընէին հին չոռմի ղեկավարները։

Ընկերվարութիւնը կարելի է իրականացնել ոյն տեսակ երկրամասի մը մէջ, որ կրնայ առանց ներածում ընելու, իր միջոցներով ապրեցնել այդ երկրամասի ժողովուրդը։ Պէտք է որ ան ունենայ իր ժողովուրդի մոււնդին բաւելու չափ հողի արտադրութիւն։ Յետոյ բաւական նախանիւթ, մնուցանելու համար իր ճարտարարուեստը ծարտարարուեստ մը որ բաւարարութիւն առայ այդ միեւնոյն ժողովուրդի բոլոր պէտքերուն։ Եւ վերջապէս վառելանիւթի բաւարար քանակութիւն, կարենալ շարժման մէջ գնելու այդ երկրամասի ճարտարարուեստը, փոխադրութեան միջոցները, քաղաքակրթական գնացքը։ Իր սահմաններէն գուրս գտնուող աշխարհին պէտք չունենայ, ինքն իրմով ապրի։

Բոլոր պետութիւնները անտեսապէս իրարու կապուած ենու եթէ երկիր մը նախանիւթ կ'արտադրէ, ուրիշ երկիր մըն ալ այդ նախանիւթը ճարտարարուեստական առարկայի կը վերածէ։ Եւ ամէն երկիր, իր յարմարութիւններու համաձայն, ճարտարարուեստական քանի մը առարկայ նախընտրած է։ Ինչպէս որ գործարանային կեանքի մէջ աշխատանքի բաժանում կայ, նոյնպէս ո՛եւ է ճարտարարուեստական առարկայ երկրի մը մասնագիտութիւնը գարձած է։ Անկախ պէտութիւնները, տնտեսական տեսակէտէ, լրացուցիչներ են։ Պետութիւն մը կղզիացած գոյութիւն չի կրնար ունենալ։

Որով ազգային պետական սահմաններու մէջ ընկերվարական հասարակակարգ իրականացնել չափազանց դժուար է։ Մանաւանդ՝ դրամագլուխը որ չետզհետէ միջազգայնական կը գամանայ, ընկերվարական երկիր մը միշտ իրեն գէմ պիտի գտնէ այդ դրամագլուխը, որ կը գտնուի ոչընկերվարական երկիրներու մէջ։

Համայնավարներու եւ ընկերվարական-ներու վերջին ժամանակներու յաջողութիւնը Եւրոպայի մէջ, կարելի է վերագրել անոր տնտեսական նեղ վիճակին: Միեւնոյն յաջողութիւնը չունին ամոնք Միացեալ նահանգներու մէջ: Աւելի շուտ հնա է որ պիտի յաջողէին, սրովհետեւ Ամերիկան աւելի յարմարութիւններ կը ներկայացնէ ընկերվարութեան գործադրութեան:

Քրիստոնէութիւնը քայլայման ձամբան բանող Հռոմէական Կայսրութեան վերջին ուժեղ հարուածը տուաւ: Արգեօք ընկերվարութիւնն ալ նոյն գերը պիտի կատարէ Եւրոպայի նկատմամբ:

ԺԼ.

Պատերազմի յարիքը քրոնիկ հիւանդութեան կը նմանի: Քրոնիկ հիւանդութիւն մը բժշկելու համար ընդհանրապէս դեղերը անզօր են: Ազգերու Դաշնակցութեան առաջադրած միջոցները տեսակ մը դեղեր են:

Խնդիրը միայն մէկ պետութեան կամ փոքր կառավարութիւններու ցի վերաբերիր: Մեծերն ալ պէտք է հաշուի առնել: Վերջին պատերազմի զարհուանքը գեռ թարմէ, որպէս զի պետութիւնները կարենան անմիջապէս նորի մը սկսիլ: Բայց խմորումներ կան արգէն, այդ խմորումները պիտի յանդին եթէ ոչ գաղանի, գէթ անդիր գաղանցութիւններու, ու Եւրոպան նորէն պիտի բաժնուի երկու հակընդդէմ մասերու: Դժբախտ օր մը պիտի իջնեն անոնք պատերազմի գաշտ եւ իրար յօշոտեն:

Ազգերու Դաշնակցութիւնը, որ կը բաղկանայ այդ միեւնոյն պետութիւններէն, ի՞նչպէս իրաւարարի գեր պիտի կատարէ անոնց միջեւ, աւելի ճիշդ՝ ինքն իր վրայ: Զավիաթ նմանէր այն գատաւորին, որ իրեն գէմ եղած ամբաստոնութիւնը ինք կը գտատէ:

Պահ մը ընդունինք որ նոր պատերազմ մը ճիշտ նոյն Ճեւով պիտի ներկայանայ, ի՞նչպէս սկսաւ վերջին համաշխարհային պատերազմը: Նախաձեւնարկ եղող մեծ

պետութիւնները, իրենց արքանեակներով, սրոնց գէմ պիտի գանուին ուրիշ մեծ պետութիւններ իրենց խումբով, արգեօք Ազգերու Դաշնակցութեան նօթաներուն ականջ պիտի կախեն:

Երբ Գերմանիան Պելճիքայի վրայ կը յարձակէր, որոշ կերպով կրնար գգալ որ իր գէմ պիտի գտնէ Անգլիան: Նախազէս չուզեց ապահովել Անգլիոյ չեղաքաւթիւնը եւ նախաձեռնարկ եղաւ: Ազգերու Դաշնակցութիւնը այն ատենաւան Անգլիոյ ուժէն աւելի մեծ ուժ կը ներկայացնէ:

Եթէ նոյն խակ պետութիւնները որոշեն, դաշնագրերով, ոչ մէկ պատերազմ ընկել, աեւականօրէն խաղաղ ապրիլ, ջարդ ու փշուր ընեն գոյութիւն ունեցող բոլոր գէնքերը եւ այդ բոլորը ընեն կատարեալ անկեղծութեամբ և բարի կամեցօղութեամբ, բաւական չէ: Որովհետեւ վաղ ը նորէն պիտի սկսին շինել այդ զէնքերը եւ նորէն պիտի ձեռնարկեն այդ պատերազմներուն:

Ամենաքաղաքակիրթ երկրին մէջ անգամ, եթէ չըլլար կառավարական ուժը, որ գատարանի վճիռները կը գործադրէ, անկերպարան քառ մը պիտի ստեղծուէր:

Խաղաղութիւնը գժուարահաճ հիւրի մը կը նմանի: Կ'ուզէ որ զինքը հրաւիրողները ամէն յարմարութիւն ունենան: Այդ յարմարութիւնները պէտք է ստեղծել:

Երբ Ազգերու Դաշնակցութեան կը սպասուի աւելին քան ինչ որ կրնայ տալ, հոտ վտանգ մը կայ:

Բայց պէտք չէ կարծել որ Ազգերու Դաշնակցութիւնը անօգուտ կազմակերպութիւն մըն է: Ան գէպի խաղաղութիւն, գէպի մեծ հաւաքականութիւն տուաջին քայլն է: Ան է որ պիտի պատրաստէ խաղաղութիւնը: Այսպէս օրէնքներու նոյնացումը բոլոր պետութիւններու մէջ, այն գործերէն է, զոր կրնայ միայն Ազգերու Դաշնակցութիւնը կատարել:

ԺԹ.

Պատերազմը անտեսական խոր պատճառներու արդիւնքն է, ինչ որ բոլորին

կողմէ լնդունուած ճշմարտութիւն մըն է այսօր: 1927ին գումարուած տնտեսական համաժողովը, որ կառավարական ներկայացուցիչներէ կը բաղկանար, աշա թէ ինչ կ'ըսէ այդ մասին, միաձայնութեամբ ընդունուած որոշումի մը մէջ. «Նկատելով որ աշխարհի խաղաղութիւնը մեծու մասսմբ կախում՝ ունի այն սկզբունքներէն, որոնց համեմատ ազգերու տնտեսական քաղաքականութիւնը ի կիր կ'առնուի, կը յանձնարարէ որ բոլոր կառավարութիւնները եւ ժողովուրդները, որոնք հոս ներկայացուցիչներ ունին, տեւական կերպով իրենց ուշադրութիւնը կեղծոնացնեն սննդասական խնդրին վրայ՝ այս տեսակէտէն: Ան նկատի ունի բոլորին կողմէ լնդունուած սկզբունքներու հաստատումը, որոնցմավ կարելի պիտի ըլլայ հեռացնել տնտեսական գժուարութիւնները, որոնք ցրտութիւն առաջ կը բերեն եւ սխալ հասկացողութիւններ այն տեսակ միջալայրի մը մէջ, որ ամենէն աւելի պէտք ունի խաղաղ եւ ներդաշնակ յառաջդիմութեան մը:»

Եւրոպան 450 միլիոն բնակիչ ունեցող երկրամաս մըն է: Բացի Ռուսաստանէն եւ մէկ քանի փոքր պետութիւններէ, մնացեալներու հոգի արտադրութիւնը բաւական չէ իրենց անշրաժեց պէտքին: Մամաւորապէս Մեծն Բրիտանիան իր սպառածին չորս հինգերարդը դուրսէն կը ստանայ:

1921ին Անգլիա, Կալլէսի երկիրը միասին, ունէր միայն 7½ միլիոն գիւղի ազգաբնակչութիւն, իսկ քաղաքի 30 միլիոն (1):

Գերմանիա 1926ին ունէր միայն 22 միլիոն գիւղացիութիւն, իսկ քաղաքցի 40 միլիոն:

Այդ պետութիւնները, բնական կերպ, դարձած են ճարտարարուեստական երկիրներ: Պատերազմէն առաջ անմնք կը ծախէին իրենց ճարտարարուեստական սուրկանները ոչ միայն իրենց երկիրն մէջ,

(1) Այս եւ լետակայ բիւերը տոնուած են Annuaire Généralէն:

այլ նաեւ հեռաւոր երկրամասերու, համաշխարհային բոլոր շուկաներու վրայ:

Այդ շուկաներու մասին ահա թէ ինչ կ'ըսէ Ազգերու Դաշնակցութեան դիւանի կից տնտեսական եւ ելմտական բաժանմունքը, իր մէկ յիշատակագրին մէջ:

«Մէկ կողմէն ամերիկան, ճավանական, չնգկական, աւստրալական եւ Խաղաղականի միւս երկիրներու ճարտարարուեստիւնը համեմատական կարեւորութիւնը, միւս կողմէ Եւրոպայի նահանջը, խանգարած են ընդհանրապէս աշխարհի առեւտրական հաւաքարակշութիւնը եւ մասնաւորապէս մէկ քանի նիւթերու տաեւտորը:

«Պատերազմը շեշտեց այն բանը, որով նախանիւթը փոխանակ եւրոպա ուղարկելու, ուրիշ շնուրած ասլրանք կը զրկուէր նախանիւթը արտադրազ երկիրները, տեղին վրայ պատրաստելու կը ձգտին: Այս պատճառով է որ բամպակի ճարտարարուեստը Զինի, Ճնդկաստանի, Պրազիլիոյ եւ Մեքիկայի մէջ, զիմ ունի բամպակի տեղական արտադրութիւնը: Աւստրալիան իր արտադրածին մեծագոյն մասը իրեն կը պահէ: Ասիոյ եւ Ովկիանիոյ մեծ մետաղագործութիւնը արտեստական ստեղծագործութիւն մը չէ: Ասիոյ եւ Ովկիանիոյ ճարտարարուեստականացումը կը ստեղծէ մրցում Եւրոպայի շատ մը ճարտարարուեստներու, մամաւորաբար բրիտանականին գէմ: Ինչ որ խնդրանքի լուրջ նուազում մը առաջ բերած է: Ասիական երկիրները կը ձգտին աւելի իրարու, Միացեալ նահանգներու եւ Ովկիանիոյ հետ տաեւտորի, քան Եւրոպային:»

Այս է պատճառով որ Եւրոպական պետութիւններու տաեւտուրը գրեթէ չէ աւելցած, բարդապամամբ պատերազմէ առաջնաւան տաեւտուրին: Մինչդեռ բնականն պայմաններու տակ, այդքան ժամանակամիջոցի մէջ, ան կրիստոնականած պիտի ըլլար, երբ նկատի ունենանք ոսկեգրամի գնելու կարողութեան պակախին ալ: Միւս կողմէ սակայն ժողովարդներու անտես-

կան պահանջները առելցած են: Պատերազմը այս ուղղութիւնով շատ բան փախեց: Խոկ պետութիւններու պիտածէն, որ բեռցուած է ժաղավորդներու ուսին, պատերազմէ առաջուան պիտուծէներուն հետքաղդատելով, չափազանց առելցած է: Անգլիայ պիտուծէն, օրինակի համար, քառասուկուած է:

Եւ դժբախտաբար ամէն հաւանականութիւն կայ մտածելու որ Եւրոպայի տնտեսական ներ գրութիւնը ժամանակաւոր երեւոյթ չէ, ընդհակառակն կրնայ առելի լայն համեմատութիւններու համնիլ: Որպէսէտեւ Եւրոպան այս տեսակ միջնորդներ ունի, մանաւրաբար Միացեալ Նահանգները, օրմնք իրենց բնական հարբառութիւնով խոկ աէն են համաշխարհային շուկաներու:

Միացեալ Նահանգները ամէն յարմարութիւն կը ներկայացնեն ճարտարարուեստի զարգացումին: Անոնք իրենց պէտք եղած վառելանիւթը սեփական հողէն կը հանին: Փէթրօլի համաշխարհային արտադրութեան 146 միլիոն թոնօին 103 միլիոնը Միացեալ Նահանգները կ'արտադրեն: Հանքածուխի տեսակներու համաշխարհային արտադրութեան 1,368 միլիոն թոնօին 530 միլիոնը դարձեալ անոնցն է:

Ամերիկայի հողը իր ճարտարարուեստին անհրաժեշտ նախանիւթն ալ կ'արտադրէ: Յիշենք միայն մէկը: Համաշխարհային բամպակի արտադրութեան կէսէն առելին Միացեալ Նահանգներու հողն է որ կը բուսցնէ:

Այսքան յուռթի եւ հարուստ հաղերուքնի ի վեր պիտի ստեղծուէր, բնական կերպով, ճարտարարուեստ մը որ ամէն առաւելութիւն պիտի ունենար եւ դիւրատ պիտի մրցէր Եւրոպականին հետ:

Եւրոպայի սննդեսական վասառողջ պայմաններու արգիւնքն էր վերջին համաշխարհային սպատերազմը: Այդ պատերազմը սակայն առելի կն ճռառեց անոր տնտեսական վիճակը: Պոլշեւիզմը եւ ֆաշիզմ ախտանիշեր են, օրմնք Եւրոպայի

մէջ գոյաւթիւն ունեցաղ հիւանդութիւնը կը մասնանշեն:

Տնտեսական այդ անյաղթելի գժուարութիւնները ուր պիտի առաջնորդեն եւրապան: Անոր լուծումը մինչեւ հիմա պատերազմն էր: Որով ան եթէ նոր ճամբայ մը չպահանջնէ, անխուսափելի են նոր պատերազմներ:

Սակայն Եւրոպական ոչ մէկ պետութիւն տնտեսական նախանձելի վիճակ ունի: Ուրեմն նոր պատերազմի մը յաղթանակը ի՞նչ կը յուսայ գմնել՝ պարտեալին քովի իր տնտեսականը վերականգնելու, եթէ ոչ «աւեր եւ սուզ», ինչպէս կ'ըսէ Վիքթոր Հիւկօ:

Ի.

Հաւաքական կեանքը ենթագրել կուտայ առաջնորդող մարմին մը, որ է կառավարութիւնը: Եթէ ամերող չ երկրագունդի վրայ ըլլար միայն մէկ հաւաքականութիւն, այդ հաւաքականութիւնը պիտի ունենար միայն մէկ կառավարութիւն: Պատերազմի եւ խաղաղութեան ինդիր չէր մնար այլ եւս: Անջատ կառավարութիւններու անհամաձայնութեան արգիւնքն է պատերազմը:

Զարիքին բուն արմասը ուրեմն պետութիւնները իրարմէ բաժնող սահմաններն են: Հազորդակցութեան միջոցներու արագումի եւ դիւրացումի պատճառով օր մը պիտի վերնան այդ սահմանները, բայց այսօր խոկ ատիկա իրազործել՝ անկարելի է: Ամերիկայի Միացեալ Նահանգներու ժողովուրդները որաշ հողի մը կապուած ապդային անջատ միաւորներ չեն, ինչպէս Եւրոպայի մէջ՝ ուր դարերու աւանդութիւն մը կայ: Որով պէտք է պատրաստել զայն, ինչ որ կառավարութիւններու իշխանութեան սահմանին մէջ կ'իշնայ:

Երկրի մը սննդեսական բարգաւաճ կեանքը կապուած է իր ներքին խաղաղութեան, խոկ ներքին խաղաղութիւնը՝ կառավարութեան: Տնտեսական գժուարութիւնն

ները մինչեւ պատերազմ՝ կ'առաջնորդեն ժողովուրդները:

Հազորդակցութեան միջոցներու շատացումը եւ արագացումը եւ անհնց յաջորդող պայմանները կը բերեն նոր գաղափարներ, որոնք կը շարժեն ազգերը: Խրաքանչը օր նոր գաղափար մը կը բերէ և նոր փոփոխութիւն մը կը մացնէ կեամնքի մէջ: Գրականութիւնները կուգան սրբագրծելու այդ փոփոխութիւնները և մտքերը տանելու նոր հորիզոններու: Մինչդես գործադրութեան մէջ եղող գրութիւնները շատ ետ մնացած կ'ըլլան: Այսպէս կը ստեղծուի խոշոր միջոց մը: Այն ատեն կուգան իսէալիսթ մարդիկ, որոնք կ'ուզեն մէկ սատումով կորել տալ ժողովուրդներու այդ միջոցը: Յեղափոխութիւններու ատեն անոնք սակայն շատ անգամ ճակատագրական կ'ըլլան: Զարիք մը ուրեմն ուրիշ չարիքներու դուռ կը բանայ:

Որքան որ գատապարաելի են պոլշեւիկներու չափազանցութիւնները, պէտք չէ մոռնալ որ նոյնքան գատապարաելի էին ձարական կառավարութիւններու չափացանցութիւնները, որոնց բնական արդիւնքն եղաւ պոլշեւիկութիւնը:

Տարօրինակ երեւոյթ: Անոնք որ դէմ են պոլշեւիկութեան, իրենց գործերով զայն կը պատրաստեն: Մասնաւորաբար պետութիւններու առուրքի գրութիւնը որ կը ծանրանայ միջակէն վար գատակարդին վրայ, գլխաւոր պատճառներէն մէկն է անոնց դէպի ի պոլշեւիկութիւն հակումին: Ֆօրտերու ապրեկան տամնեալ միլիոններու շահը, նոր ժամանակներու համար, անըմքնենելի է: Եթէ անոնք այդ շահն մէկ տասներորդն ալ ընելու ըլլան, նոյնքան ճիպ ու աշխատանք ի գործ պիտի դնեն: Խոսքը մասնաւորաբար եւրապայի ֆօրտերու մասին է, ուր անտեսական գժուարութիւնները շատ աւելի զգալի են:

Ճիշտ է որ գրամագլուխի կուտակումը իր օգուտները ունի, բայց անշատներու մօտ չափազանցուած կուտակում մը իրեն

չետ կը բերէ, մէկ երկու սերունդ յետոյ, ապականութիւն եւ քայլայում: Որովհետեւ եթէ հարսաւութիւն մը զայն ստեղծողի եռամնդին ու գործունէութեան արդիւնքն է, անոր յաջորդներու թուլացումի եւ ծուլութեան պատճառ կը դառնայ:

Բաժնետիրական ընկերութիւնները, փոխանակ անշատներու, այդ միեւնոյն գործը կը կատարեն աւելի նոր ըմբռնումներու համաձայն:

Պէտք չէ կարծել որ պետութիւններու ներքին խաղաղութիւնը ապահովուած կ'ըլլայ, եթէ ուսւական պոլշեւիկութիւնը վերջանայ: Տնտեսական նեղ գրութիւնը և շեշտուած անշաւասարութիւնն է որ կօգտագործեն եւրոպայի պոլշեւիկները՝ իրենց քարոզութեան համար: Անոնք միեւնոյն յաջողութիւնը չունին Ամերիկայի մէջ, ինչ որ կարելի է բացատրել միայն անտեսական պատճառներով:

Առեւտրական եւ ճարտարարուեստական շարժումի մը իրեւ նախաքայլ կ'առաջարձերու օրավարձերու յաւելում: Նման փորձ մը, Ամերիկայի մէջ, իր օգուտները ունեցած է: Իրականին մէջ այդ շարժումը ժամանակաւոր պիտի ըլլայ, որովհետեւ քիչ ատեն յետոյ անոր պիտի յաջորդէ կեանքի սղութիւնը, որուն արդիւնքը պիտի ըլլայ օրավարձաւորներու ստացած գրամին անբաւականութիւնը: Որով այդ առեւտրական եւ ճարտարարուեստական շարժումը առժամեայ պիտի ըլլայ: Բայց այս բանը կրնայ շատ օգտակար ըլլալ կառավարութիւններու տնտեսական բեռը թեթևցնելու տեսակէտէն:

Պտտերագմէն ետք մասնաւորաբար մէծ պետութիւններու պիտանէն գրեթէ կէս առ կէս բեռնաւորուած է պարտքերու տոկուներով: Կառավարութիւններու համար պիտանէն վակելու խնդիրը շատ կարեւոր հարց մըն է, որուն արդիւնքներն են նաեւ գրամական անկայունութիւնները: Դրամա-

կան անկումը անարգարութիւնն է եւ մասնաւրաբար չարիք մը:

Երբ լնդհանուր համաձայնութիւնով օրավարձի բարձրացումը կրկնուի ժամանակ առ ժամանակ, առեւտրականն եւ ճարտարարուեստական շարժումը գտարած չափուի ըլլայ, և միւս կողմէ սակեդրամի իրական արձէքը, զնելու կարողութիւնը պակած: Այս բանին հետեւանքները կարելի է գնահատել: Այս ալ թէեւ անարդարութիւնն մըն է, բայց չարիքներու փոքրագոյնը:

Ֆրանսայի, Անգլիոյ, Գերմանիոյ գիւղի բնակչութիւնը, փոխանակ աւելնալու հետզետէ կը պակաֆ, հակառակ որ գիտութեան և քաղաքակրթութեան առեղծածնոր միջոցներով հողը շատ աւելի մեծ քանակութիւնով արտադրելու կարողութիւն սկսի ունենար այսօր: Միւս կողմէ ժողովուրդներու աճումը քաղաքներ կը լեցնէ:

Պատերազմմէն առաջ ճարտարարուեստի յառաջդիմութիւնն էր գլխաւոր պատճառը քաղաքներու ձգողական զօրութեան: Պատերազմմէն ետք ուրիշ պատճառներ աւելի շեշտեցին զայն, որուն անմիջական արդիւնքն է, եւրոպայի մէջ, համաճարակի երեւոյթ ստացած անգործութիւնը:

Պատերազմը մարդոց համբերութիւնը կարձեցուց, աեսակ մը չղային վիճակ սուեղեց: Հաճոյքի ետեւէ վազելը սովորական երեւոյթ գարձած է պատերազմմէն ետք: Շատ հասկանակ է որ մասնաւորաբար երիտասարդներ ճգհնէ գիւղը, գալ վնասուելու համար քաղաքի ժխորը եւ հաճոյքը:

Ուրիշ պատճառ մը կրնայ համարուիլ գոլոցավարութիւնը: Դարրոցը ապան մէջ կը գնէ փոքր կարողութիւն մը և խոշոր իտէալներ, ու ան կեանքի մէջ կը կրի այդ խէալներու ծանրութեան տակ: Այսօրուան գոլոցը զուրու կը հանէ դաստկարգ մը, որ ոչ մասաւորական է, ոչ ալ գործի մարդ:

Երբ անտեսական գժուարութիւնները արգելք կ'ըլլան, Եւրոպայի մէջ, խաղաղ կեանքի մը ստեղծումին, պէտք է մտածել գէպի ի գիւղ վերագարձի մասին: Հողը անհրաժեշտութիւն մըն է այլ եւո:

Հողային բաժանման նոր օրէնքներ և գիւղական աւելի գիւրասար պայմաններ, քաղաքի յօդնաբեկ բազմութիւնները իրենց սիստի քաշեն: Այս ուղղութիւնով եղած աշխատանք մը չարիքը մերմացուցած պիտի ըլլայ: Այսպէս նաեւ շատցուցած պիտի ըլլանք գիւղացիութիւնը, ինչ որ նժարին խաղաղութեան կողմը ծմբարութիւն մը աւելցնել կը նշանակէ: Պէտք չէ մոռնալ որ կուտազան տարրը քաղաքի բնակչութիւնն է....

ԻԱ.

Ներկայ պետականութեան գրութեան մէջ կան այն տեսակ օրէնքներ, որոնք արգելք են քաղաքակրթութեան աղաս յառաջցումին. որով եւ խողաղութեան տեւականութեան: Այսպէս պետութիւններու մաքսապաշտպան գրութիւնը խաղաղութիւնը խանգարող ամենագլխաւոր պատճառն է:

Երեւակայեցէք պետութիւն մը որ հողի աեսակէտով աղքատ է: Անոր հողը անբաւար է, կամ պէտք եղած բարեբերութիւնը չունի որպէս զի հետզետէ քուղմացող իր ժողովուրդը ապրեցնէ: Որով այդ աեսակ պետութիւն մը, բնական կերպավ, կը դառնայ ճարտարարուեստական երկիր, ինչպէս հին գարերու մէջ նուազ բարեբեր երկրամասներու ժողովուրդները կը դառնային վաճառականներ, եւ կամ աշխարհակալութիւն կ'ընէին: Այդ երկրը ուժ պիտի տայ իր ճարտարարուեստին, որպէս զի հողի պակասութիւնը լրացնէ: Բայց սրու պիտի ծախէ այդ ապրանքը: Երկրէն գուրս ամէն պետութիւն իր մաքսապաշտպան գրութիւնը ունի: Ի՞նչ պիտի ընէ ան ուրեմն: Զէ՞ որ տնտեսական նեղ գրութիւնները կ'առաջնորդէին պատերազմի: Ահա-

ւասիկ պարագայ մը որ կինայ պատերազմը արդարացնել:

Մաքսային պատճեները արգելվ են ազատ մրցումի և առանձնաշնորհեալներ կը ստեղծեն ժողովուրդներու կեանքին մէջ: Անոնք արգելվ կ'ըլլան նուեւ աշխատանքի բաժանման: Մաքսային պատճեները երբ վերնան, խրաբանջւր պետութիւն, իր պայմաններու համաձայն, պիտի նախնարք միայն քանի մը ճարտարարուեստական տարրեայ: Ենչ որ աեսակ մը մասնագիտականացում պիտի ստեղծէ:

Զկայ անսեւտական կարեւոր գէպք մը, որ տեղի ունենայ ո և է պետութեան մէջ և իր արձագանգը չունենայ ուրիշ պետութիւններու մէջ եւ: Այս բանը ճիշդ է մասնաւորաբար Եւրապայի համար: Այս է պատճառը որ միջազգային գործակցական կազմակերպութիւններ կը ստեղծուին ամէն օր: Եթէ պետութիւն մը անսեսապէս լու վիճակ ունի և ներքին խաղաղութիւն կը վայելէ, ոչ մէկ արժէք ունի, քանի որ անսեսապէս ճնշուած գրացին այդ խաղաղութիւնը իրեն չափաի ճգէ:

Այն օրը որ բոլորավին կը վերնան մաքսային պատճեները, այդ օրը եթէ ոչ աւելին, գէթ խաղաղութեան կէսը շահուած կ'ըլլայ:

ԻԲ.

Գաղթականութիւն ամէն գարու մէջ տեղի ունեցած է և միշտ ալ գոյութիւն պիտի ունենայ: Գաղթականուկան խնդիրը չափազանց կարեւոր հարց մըն է, զոր մանրամասն ուսումնասիրութեան պէտք է ենթարկել: Խաղաղութեան հիմերէն մէկն է:

Հին գարեւու մէջ, երբ որ և է երկրամասի վրայ յաջորդաբար քանի մը տարի բերքը լու չէր ըլլար ու սով առաջ կուգար, այդ երկրի բնակչութեան մէկ մասը կը ստիպուէր հեռանալ: Բնականաբար այն ատեն այսօրուան կարելիութիւնները չկային սոված երկրամասերու ուսուլիք տալու: Կանոնաւոր գաղթականութիւնն ալ

անկարելի էր: Այս պատճառով երկրէ մը գաղթելու ստիպուած ժողովուրդը խմբովին կ'ընէր այդ բանը, արշաւանքի կամ ասպատակութեան ձեւին առել:

Այսօր ալ գարձեալ տնաեւտական պայմաններն են որ կը սափակին մարդիկը գաղթելու:

Եթէ նոյն խակ օր մը խաղաղութեան բոլոր պայմանները լրացած ըլլան, գաղթականութիւնները գարձեալ անխուսափելի են: Այն երկրամասերը, որոնք ճարտարարուեստական կերպուններ էին երէկ, այլ ևայլ պատճառներով կը կորսնցնեն իրենց գերակայութիւնը: Կարելի չըլլար ապրեցնել այդ ճարտարարուեստին համար հաւաքուած բազմութիւնները: Ուրեմն պէտք է ցրուին:

Նոյնպիսի պատճառ մըն է նաեւ երկրի մը ժողովուրդին գերանումը, երբ այդ երկրին պայմանները չեն ներեր ապրեցնելու զանոնք:

Երկրէ մը գուրս ելլալ գաղթականութիւնը կաթսայէն գուրս ելլալ շոգինը կը նմանի, որ եթէ մէջը մնալու ըլլայ պայմում առաջ կը բերէ: Ժողովուրդներու կեանքին մէջ այս պայմանը պատճառ է:

1901 — 1913, երբ Եւրոպան ճարտարարուեստական ծաղկեալ վիճակ մը ունէր, Մեծն Բրիտանիա, Իտալիա և Գերմանիա ճամբած են 11 միլիոն 855 հազար գաղթական, որուն տարեկան միջինը կ'ընէ 911 հազար: Խսկ միեւնոյն պիտութիւնները 1919—25, երբ տնտեսական աւելի գէշ պայմաններ կային, ճամբեր են 4 միլիոն 41 հազար գաղթական միայն, որուն միջինը է 577 հազար:

Բնական կերպով անգործներու թիւը աւելցած է: Պատերազմէն անմիջապէս առաջ, Անգլիոյ մէջ, սէնտիքայի արձանագրուած գործաւորներուն հարփարին 2,1ը անգործներ էին, Գերմանիոյ մէջ 2,9ը, մինչդեռ 1919—1925ին Անգլիոյ մէջ այդթիւը բարձրացած է 9,4%, խակ Գերմանիոյ մէջ 6%ի:

Անդործներու տրուած կառավարական հաստոցումը և մասնաւորաբար ամերիկեան ներգաղթի օրէնքը արգելք դարձած են գաղթականական շարժումնին:

Ի՞նչպէս որ երկրի մը չափազանցուած բնակչութիւնը անտեսական գժուարութիւններու գուռ կը բանայ, նոյնովէս բնակչութեան ստակառը, երբ կարելիութիւններ ունի այդ երկիրը, անոր յասաջդիմութեան արգելք կը լլայ: Ներգաղթի օրէնքը, կարելի է ըսել, այս վերջին գերը կը կատարէ Միացեալ նահանգներու համար:

Գերմանիոյ մէջ մօտաւորապէս 47 միլիոն հէքթար մակերեսի վրայ 21ուկէս միլիոնը մշակեալ է: Մինչդեռ Միացեալ նահանգներու 770 միլիոն հէքթար մակերեսի վրայ 136 միլիոնը միայն:

Կը նշանակէ Գերմանիա հողամշակութեան յատկացուցած է % 45ը, մինչդեռ Միացեալ նահանգները % 18ը միայն: Պէտք չէ մոռնալ որ ամերիկեան հողը շատ աւելի բարեցեր է և հարուստ արտադրութիւնով, քան գերմանականը: Գերմանիոյ հողը եթէ կրնայ 22 միլիոն գիւղացիութիւն ապրեցնել, ամերիկեանը պիտի կրնայ տասն անգամ աւելի շատ մնուցանել: Այդքան գիւղացիութիւնը իրեն հետ կ'ապրեցնէ նոյնքան մը քաղաքացիներ:

Միացեալ նահանգները եթէ հարիւր տարի առաջ դրած ըլլային օրէնքը, երբեք ալ այսօրուան քաղաքակրթական բարձրութեան չափանի կրնային համնիլ: Որովհետեւ այդ օրէնքով հաղիւթէ անոնք 40 միլիոն բնակիչ ունենային, և 40 միլիոն բնակիչով չափանի կրնային այսօրուան սնաեսական գերակայութեան համնիլ և ստեղծել քաղաքակրթական այդ գեղեցիկ կազմակերպութիւնը:

Անոր ժողովուրդը, որ 1860ին 31 միլիոն կը հաշուէր, հաւանաբար այսօրուան 117 միլիոնին չափ գիւղապահ չէր:

Արգելօք հարիւր տարի ետք եկող ամերիկեան օերունդներու համար անժամանակ և դժբախտ չպիտի նկատուի այդ գաղթականական օրէնքը:

Այդ օրէնքը այն հետեւանքը պիտի ունենայ որ Եւրոպայի և այլ տեղերու աւելցած բնակչութիւնը ասկէ յետոյ մասնաւորաբար պիտի երթայ շէնցնելու չարաւ. Ամերիկայի համբապետութիւնները: Այնոնք ալ ունին յառաջդիմութեան ամէն կարելիութիւն: Եւ յիսուն կամ հարիւր տարի յետոյ Միացեալ նահանգները խոշոր մրցակիցներ պիտի ունենան իրենց դրացի: Օր մը Ամերիկացիներն ալ պիտի նմանին այսօրուան Եւրոպայի, ուր համագոր պետութիւններ իրարու քայլ կը հետապնդեն:

Մինչդեռ Միացեալ նահանգները ինչ համեմատութիւնով որ յառաջդիմեցին վերջին մէկ դարու մէջ, եթէ դար մըն ալ շարունակեն, և ամէն կարելիութիւն ունին այդ բանին, այն ատեն առանց գժուարութեան պիտի ստեղծուին համամերիկան Միացեալ նահանգները:

Առաջին անգամ գրիթէ Հոոմէական կայորութիւնն է որ ներկայ բմբանումով գաղթավայր հաստատած է: Հին գարերու մէջ, հաղորդակցութեան գժուարութիւններու պատճառով, գաղթային քաղաքականութիւն չափազանց գժուար էր: Հակառակ այդ բանին հոոմ կրցաւ, քանի մը գարեր, իր իշխանութեան ասկ պահել շատ մը երկիրներ: Այդ երկիրները մէծ մասով Մինչերկանի շուրջ կը գտնուէին, որով ան ծավային հաղորդակցութեան գիւղութիւնը ունէր:

Ներկայ ժամանակներու մէջ այդ գաղթային քաղաքականութիւնը մասնաւորաբար Անգլիան է որ կը վարէ: Հին հոոմ եւ Անգլիա շատ նման են իրենց գաղթային քաղաքականութեամբ, միայն այն տարբերութիւնով որ, մինչդեռ հոոմի զբաղւումը

միայն գաղութներու շահագործումն էր, Անգլիա ունի իր ճարտարարուեստը, որու միջոցով անտեսական կապ հաստատած է իր գաղութներուն հետ: Մեծն Բրիտանիա, աւելի քան զուտմը, քաղաքակրթական հրակայ աշխատանք կատարած է: Ներկայ ժամանակներու մէջ ոչ մէկ ազգ, գործնական անտեսակէտէ, այսքան նպաստած է քաղաքակրթութեան զարգացումին, որքան Անգլիա: Անոր ստեղծած գաղթավայրերը նոր ըմբռնումով պեսութիւններ դարձած են:

Գաղթային քաղաքականութիւն վարող պեսութիւնները, մինչեւ հիմա, մամնաւորաբար անտեսական շահ է որ հետախնդեր են: Բնական կերպով այդ շահը հիմնուած է գաղթավայրի անտեսական և քաղաքակրթական յառաջդիմութեան վրայ: Իսկ հիմա կարելի է գաղթավայրեր ստեղծել, մամնաւորաբար գաղթականներ բնակեցնելու համար:

Անգլիա տարիներէ ի վեր միլիոնը անցնող անգործներ կը սրաչէ: Միլիոնաւոր մամնործներ կան նաեւ Եւրոպայի գանազան երկիրները: Օր մը չարիք կը գանայ այս բանը Եւրոպայի գլխուն: Եթէ կը սպասուի լաւագոյն օրերու, կրնան ուշանալ այդ լաւագոյն օրերը:

Եթէ ամերիկեան քաղաքակրթական կազմակերպութիւնը վերջին հարիւր տարուան մէջ ստեղծուեցաւ, ներկայ պայմաններով կարելի է քանի մը տամնեակ տարիներու մէջ ստեղծել Ամերիկաներ: Այսպէս վառած պիտի ըլլանք նաեւ քաղաքակրթութեան շահը հեռաւոր հորիզոններու տակ:

ԻԳ.

Ինչպէս բոլոր հասարակական երեւոյթները, նոյնպէս գրականութիւնը ծնունդն է երեկուան քաղաքակրթութեան: Ան իր կարգին պիտի նպաստէ այդ քաղաքակրթութեան յառաջացումին:

Գրականութիւնը ուժ մըն է որ իր ազ-

գեցութիւնը ունի կեանքի վրայ: Ուրեմն պէտք է օգտուիլ անկէ ստեղծելով խաղաղութեան գրականութիւնը:

Այդ գրականութիւնը պահանջ մըն ալ է: Կար ժամանակ որ ժողովուրդները իտէալներ ունէին: Անցեալ դարու մէջ մամնաւորաբար ազգային խուալն էր որ կը խանդավաէր զանոնք: Պատերազմէն ետք կարծէք թէ այդ խուալը այն չէ, ինչ որ էր տառաջ: Հաւանաբար այդ է պատճառը որ շատ աղքատ կը գանենք ներկայ գրականութիւնը: Ժողովուրդներու հոգինն մէջ պարապ մը կայ բացուած: Պէտք է գիտնալ լեցնել զան: Խաղաղութեան գրականութիւնն է որ իր համամարդկային իտէալներով պիտի գայ լեցնելու այդ սրապը:

Ինչ գեր որ կատարեր են կրօնները, տարածելով բարոյական բարձր ըմբռնումներ մարգոց մէջ, նոյն բանը ըրեր են եւ կընեն գրականութիւնները, աւելի շեշտուած կերպով, տանելով ժողովուրդները բարձր եւ համամարդկային ըմբռնումներու:

Մարդկութիւնը իր ուղին կորսնցուցած ճամբռորդին կը նմանի: Զմ'եռ օրերու թանձը մշտաշն է պատեր անոր ճամբռն: Գրականութիւնը պիտի ըլլայ այն հսկայ լուսարձակը, որ կեանքի եւ քաղաքակրթութեան գնացքի ճամբռն պիտի լուսաւորէ:

Պէտք է ստեղծել խաղաղութեան գրականութիւնը, որ պիտի գայ ապացուցանելու թէ խաղաղութիւնը երեւակայութիւն չէ, ինչպէս շատեր կը կարծեն, այլ կեանքի մէջ իրագործելի բան մը:

Ճիշտ է որ գրականութիւնով կարելի չէ խաղաղութիւն ստեղծել, բայց պարագաներ կան, ուր գրականութիւնը իր գերը ունի և նոյն իսկ անհրաժեշտ ալ է:

Այսօր Եւրոպան գրեթէ ամէն պայման կը լրացնէ ունենալու համար իր Միացեալ նահանգները: Եթէ լայնախոչ մասածելակերպ ըլլայ, կարելի է մօտաւոր ապագայի մէջ իրագործել զայն: Խաղա-

զութեան գրականութիւնը պիտի գայ այդ լայնախոհութիւնը տարածելու ժողովուրդներու մէջ։ Այսպէսով ո՞քան կիրքեր չանդարտած պիտի ըլլան։

Քաղաքուրթութեան բերած փոփոխութիւններու պատճառով, կը զարմանանք Միջին Դարու կրօնական խորական ոգինն վրայ զոր հաւատաքննութիւնը ստեղծեց։ Յետպայ գարերու մարդիկը պիտի զարմանան մեր վրայ, որ նոյն բանը կ'ընենք յանուն ազգութեան եւ անջատ պետականութեան գաղափարին։

—

Ինչպէս որ կեանքի մէջ ուշ մնալը յեղափոխութեան դուռ կը բանայ, նոյն պէս անժամանակ մաքերու գործադրութիւնը առեր ու կործանում կը բերէ իրեն

Հետո: Բոլոր կաղմակերպութիւնները և անոնց ծրագիրները մէկ նպատակ միայն ունին. իրականացնել խաղաղութիւնը և երջանկութիւնը երկրի վրայ։ Այդ բարձր իտէալն է որ կը ղեկավարէ անոնց բոլոր գործունէութիւնը։

Բայց միայն բարի կամեցողութիւնները բաւական չեն։ Երբ անցեալի փորձերը անյաջողութեան են մասնուեր, կը նշանակէ այդ բարի կամեցաղութիւններէն անջատ կան պայմաններ, որոնց լրացումէն յետոյ կարելի պիտի ըլլայ այդ բոլորը։ Խաղաղութեան գրականութիւնն է դարձեալ, որ պիտի գայ այդ գործը կատարելու։

Այսպէս ինայուած պիտի ըլլան նաեւ միլիոնաւոր կեանքեր։

Փարիզ ԳՐԻԳՈՐ ԴՕՆՉԵԿԻԼԵԱՆ

ԴՐՈՒՅԹ ՅԱԿԻՑԵՆԻՑ

ՄԻ ԱՄՆ։

ԱՇԱՔԻՆ. —

ԵԿԻՈՒ.՝

ԵՐԻԾԱԾԱՐԴ.՝

—

Գործողութիւնը ժամանակից եւ տարածութիւնից դուրս։

—

ՏԵՍԻԼ. I.

Ամպերից վերեւ բարձրաբերձ լեռների գաղաթներ. Մի ճեղք, որ կազմում է յաւիտենականութեան դուրս, երիտասարդը, սպիտակ զգեստաւորուած, փայլուն սուրը ծեռին կանգնած է ճեղքի մօտ։ Թանձր մշուշ։

ՄԻ ԱՄՆ. — (Փայոք ետեւից) եւ այդպէս է լինելու յաւիտենա յաւիտենից։ Տարոց տարի, գարէ ի դար։ Յաւիտենան եւ անփոփոխ։ Անսկիզբ եւ անվերջ։ Ես ասացի եւ էր, եւ կայ, եւ լինելոց է։ Յաւիտենա յաւիտենից։

ԵՐԻԾԱԾԱՐԴ. — (Երեւ արձագանդ) Յաւիտենա յաւիտենից։

ՄԻ ԱՄՆ. — Եզդ է օրէնք տիեզերքի։ Անսաշման եթերի տարածութեան մէջ իշխում է միայն իմ կամքը, որ անփոփոխ է եւ անողոք։

ԵՐԻԾԱԾԱՐԴ. — Անփոփոխ եւ անողոք։

ՄԻ ԱՄՆ. — Եւ արար աշխարհ հպատակ է իմ կամքին եւ ոչ ձի երեւայթ չէ կարող խափանել ժամանակի ընթացքը, որ անսկիզբ է եւ անվերջ։